

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ



ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ, ԹԻՒ 21

15 Փետրվար 1891



ԿՈՍԱՆԴՆՈՒԹՈՒՆ

ՏՊԱՐԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՊԱԼՏԱՏԼԵԱՆ

Փողոց Առշակի Հանուն, Թիւ 14

1891

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՆԵՐԲՈՂԵՍՆ Ի ՍՈՒՐԲ ՍԻՐՏՆ ՅԻՍՈՒՍԻ : — *Դեմք*
Վրդս . Թէրզիկաչեան :
2. ՅՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՄԱՆՑ
ԽՆԴԻԲՆ :
3. ՏՈՄԱՐԻ ԽՆԴԻԲՆ : — *
4. ԾԻՒԲԱԿԱՆ ԱԽՏ : — *Պրայկնդ :* — Թարգմ . *Կարապէտ*
Պարագաշ :
5. ՄԵԼԵԳԹԻ : — *Կարապէտ* *Պարագաշ :*
6. ՀՅԱՅԱՅ ՄԸ ՎԵՆԵՏԻԿՈՅ ՎՐՈՅ : — *Յարութիւն* *Ունձեան :*
7. ԳԻՅԱԿԱՆ : — *Գարեջուր* *Խմողիւրու* *ազբարարութիւն :*

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՄԵԱՅ

Առաջին Տարի

Թիվ 21

15 Փետրվար 1891

ՆԵՐԲՈՂԵԱՅ

ԹՎԱԿՐԲ ՄԻՔՏՆ ՑԻՍՈՒՄՅԱ (*)

« Ուսարուք յինէն, զի հեզ եւ
եւ խոնարի արժիւ » :

(Մատթ. ՖԱ. 39):



Ա.

Պատուակա՛ն ժողովորդ .

1. Ահաւասիկ մեր աստուածային վարդապետն, որ ի
պաշտօնէ կը հրամայէ մեզ սորվիլ, եւ սորվիլ իրմէ . « Ու-
սարուք յինէն » : Լուե՛ն մահկանացու լեզուներ . լուե՛ն մար-
մին եւ աշխարհ եւ արիւնարբու բանսարկուն : Տէր Յիսուս
սուրբ Սեղանոյն վրայ նստեր է եւ կը կոչէ զմեզ : Տեսէ՛ք
իւր հիանալի դէմքը . թէեւ մարմնաւոր տկարութեան է տի-

(*) Խօսուեցաւ յԵկեղեցւոց Ս. Երրորդութեան ի թերա ի 27 Յունուարի
ներկայ տարւոյս : Թէեւ Յունիս ամսոյն մէջ կը կատարուի Ս. Երին տօ-
նախմբութիւնը , սակայն տեղական ու պատահական ինչ ինչ պաշմառ .
ներու համար Յունուարի վերջին Կիւրակէին փոխադրենլ պատշաճ դա-
տուած է :

պարն, այլ Նա փառաւորեալ Աստուած է: Հաւատքը մատնանիշ կ'ընէ մեզ Նորա գերեզմանէ անդին կանգնած յաւէրժական Գահը. «Յիսուս Քրիստոս երէկ եւ այսօր, նոյն եւ յաւիտեանս»: (Եբր. ՃԳ. 8): Երկրպագենք իրեն եւ հարցընենք թէ ի՞նչպէս շահեր է այդքան փառք, յաղթեր է այդքան թշնամեաց, տիրեր է ծովէ ի ծով եւ աստղներէն վեր. ի՞նչպէս ըրեր է որ երկնից բանակներն իւր առջեւ լուելեայն յերկիր խոնարհին. եւ Արուեստն, Հանձարն, Գիտութիւնն եւ մարդկային ազգն ինքնին, — թէ եւ սոքա ի կանգնումն եւ նոքա ի զլորումն, — նկատէ զնա իբրեւ իւր խորհրդոց, ըղձից եւ գոյութեան կեդրոն եւ վախճան. եւ սարսին իրմէ սանդարամետք դժոխոց. «Յանուն Յիսուսի Քրիստոսի ամենայն ծունր կրկնեսցի, երկնաւորաց եւ երկաւորաց եւ սանդարամետականաց»: (Փիլիպ. Բ. 10):

2. Ո՞վ անստեղծ իմաստութիւն եւ երկնային Արդարութիւն, ո՞վ անվեհեր Արիութիւն եւ դառն մահուան Յաղթութիւն, որոյ առջեւ Սոլլաստեան ճշմարտապէս սլանծալի իմաստութիւնն, արդարութիւնն, արիութիւնն եւ արդահատելի մահն կը փարատին իբրեւ սին ստուերք, մեք կ'աշոկերտիմք քեզ յօժարակամ եւ ո՛չ փարիսական կեղծիւք: Բսէ՛ մեզ. Դու ո՞ ես, Դու ի՞նչ ես... յայտնէ՛ մեզի եւ սորվեցուր այն ամենավսեմ այլ դիւրալուր իմաստութիւնը, զոր քու Հայրդ՝ Տէրն երկնի եւ երկրի՝ ծածկեց իմաստուններէն եւ յայտնեց տղայոց: Տղայ եմք, յիմար եմք, տկար եմք, անտոհնմ եմք, ոչինչ եմք, այլ Աստուծոյ եմք. որով կ'ուզեմք ի գիտութեան Որդւոյն Աստուծոյ այր կատարեալ ըլլալ ի չափ հասակի կատարմանն Քրիստոսի (Եփես. Դ. 13) եւ իմաստնագոյն քան զմարդիկ, եւ զօրագոյն քան զմարդիկ եւ զէսս իմն խափանել (Ա. Կորն. Ա.): Տէ՛ր, ուսո՛ մեզ... Ո՞հ. փայլեցաւ դէմքն աստուած ային հրով. ահա Մէրն անձնաւորեալ կը սաւառնի իւր վեհափառ ճակտին վրայ, եւ աշկունքն անմահ քաղցրութեամբ լցեալ, հառաչեց եւ ըսաւ. «Աւսարուք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ որտիւ»:

3. Այո՛, այո՛. եթէ ասլրէինք այն ոսկեզինիկ դարուն մէջ, յորում Անոր երկնաւոր ոտքերն կոխեցին մեր խեղճ աշխարհքը, յորում մթան և մահուան անդունդէն զարթոյց, գգուեց, անմահացոյց մարդկային ազգը, յորում իւր աստուած ային շունչն ոգեւորեց ընդհանուր տիեզերքը, այո՛,

յայնժամ պիտի փութայինք անշուշտ իւր ոտից առջեւ քանի
մը կաթիլ խմելու կենաց ջրէն զոր կը մատուռակէր . այլ արդ
չտեսած՝ և հաւատացինք . և զինաւորին գեղարդեամբ բա-
ցած խոյին մէջն կը տեսնեմք մեր կեանքը եւ կ'արբենամք
յանմահութիւն՝ անտի վազած արեամբ եւ ջրով . Յովի . Դ .
14 . — ԺԹ . 34) . եւ փոխանակ կշտամբէլի թերահաւատու-
թեամբ մեր ձեռքը կողին մէջ մմելու (Յովի . Ի . 27) , ինքն
իսկ հանեց անտի իր Սուրբ Սիրտը . Սիրտը՝ յորում մարդկու-
թիւն , չնորհք , առաքի ութիւն , երկինք , աստու ածութիւն
կեդրոնացած են . Սիրտը՝ որ սիրոյ ովկէան է ու բոց կ'ար-
ձակէ . որ տառապեցաւ եւ ճեղքեցաւ եւ ի նշան մեծի ցա-
ւոց ի գագաթան կը կրէ խոչ եւ չուրջը փշեայ պատկ . հա-
նեց այս Սիրտը եւ յառհաւատչեայ արգահատութեան , վըս-
տահութեան , յաղթութեան , որդեգրութեան եւ փուաց ,
մատոյց զայն մեզ իւր հաւատարիմ Հարսին՝ Սրբուհւոյն Մար-
գարիտայի միջոցաւ , ում երեւեցաւ Բարէ լը Մօն՛ալի կաղ-
նոյն տակը . եւ անթիւ խոստումներով կը կոչէ զմեզ անոր
ջերմեռանդութեանը , եւ մանաւանդ նմանութեանը : Երջա-
նի՛կ տէգ , փարելի՛ հարուած , որ Աստուծոյ սիրտը մեզի
բացիք եւ եղաք իրաւամբ բանալի եւ բացող արգայութեան :
Սորվինք ուրեմն , սիրելի՛ եղբարք , սորվինք թէ ո՛րչափ հեզ
եղած է եւ խոննարհ . զի այսպէս վաստակեալքս եւ բեռնա-
ւորքս պիտի գտնեմք մեր անձանց հանգիստը : Ահաւասիկ
մարդկային ազգին մեծ դասը . « Հայեսցին ի նա յոր խոյե-
ցինն » (Յովի . ԺԹ . 37) :

芬.

1 . **Վախ** եւ առաջ հարկ է գիտնանք , սիրելի՛ եղբարք ,
թէ ի՞նչ պետք է իմանալ Յիսուսի սիրտն ըսելով : Որովհե-
տեւ ոմանք այնչափ կարեւորութիւն չեն տար այս ջերմե-
ռանդութեան , մինչդեռ Ս . Եկեղեցին զայն արդի ժամա-
նակաց ամենէն յարմար եւ հետեւապէս ամենէն փրկարար
ջերմեռանդութիւնը կը քարոզի : — Ամեն հոգեւոր բան մեզի
զգալեաց միջոցով կը յայտնուի , կամ լաւ եւս՝ ամեն զգալին
նշան է իմանալիաց : Ի՞նչ է ուրեմն որտոի պաշտօնն : Բնա-
կան վիճակի մէջ սիրտն արեան կեդրոն ըլլալով , կենաց աղ-
բիւրն է . իսկ հոգւոյ ազդեցութեան նկատմամբ կամքն՝

մարդուս կարողութիւններուն պմենահարկաւորք, սրտի մէջ ունի իւր աթոռը։ Կը հետեւի որ Աստուծոյ ազդեցութեան ներքեւ սիրազ, նաեւ ի հոգեւորականին, սկիզբն է եւ աղբւր հոգեւոր կենաց, անդ եւ անտի է սէրն, անհրաժեշտն եւ չքնազագոյնն բարեմասնութեանց. անդ եւ անտի առաջինութեանց արմատներն եւ բողբոջք. անդ եւ անտի երկնաւոր բարեկամութիւն եւ կենցազավարութիւն եւ փառք. «Բղսեսցէ սիրտ իմ զպատգամն քո բարիս» (Սաղմ. ԽԴ. 1)։ Այս պատճառաւ Յիսուսի Սիրտն ուրիշ բան չէ՝ եթէ ոչ մեր Փրկչին նոր եւ ազդու արտայատութիւնը. Յիսուսի Սիրտն ըստելով ո'չ թէ սիրտ ըսուած այն փոքրիկ մարմինը կ'իմանամք բացառաբար, թէ եւ այն ի Քրիստոս աստուածութեան հետ միացած է, այլ կը նկատեմք զայն Յիսուսի ամեն կատարելութեանց ամփոփումն, կեդրոն եւ նշանակ։ Այն Սրտին համար ուրեմն ամենայն ինչ պիտի խնդրեմք երկնաւոր Հօրմէն ու պիտի առնումք։ Այն Սրտին պիտի նուիրեմք մեր սրտերն ալ. «Տո՛ւր ցիս, որդեա'կ, զսիրտ քո» (Առակ. ԽԳ. 26)։ Մոլորութեան ճամբաներէն պիտի դառնամք այն Սրտին. «Խօսեսցի զխազազութիւն առ այնոսիկ որ դարձեալ են առ նա սրտիւք» (Սաղմ. ԶԴ. 9)։ Ահա ասոր համար է որ Ս. Եկեղեցին սրբազնացոյց այս տօնախմբութիւնս, եւ իւր որդիքը կը յորդորէ չերմաջերմ յանձնաբարութեամք որ այս քաղցր պաշտօնին մէջ օր քան զօր աւելի եռանդուն ըլլան. ասոր համար է որ ընդ ամենայն աշխարհ Ս. Սրտին ի պատիւ տաճարներ բարձրացած են, եւ չերմեռանդութիւնը ամենայն ուրեք տարածուած, զոր Քրիստոս անթիւ հրաշքներով կը վարձատրէ։ Փորձեցէ՛ք եւ պիտի տեսնէք այս չերմեռանդութեան քաղցրութիւնն ու անդիմաջրելի զօրութիւնը։

2. Այլ գառնանք մեր նիւթին. Առաջին բանը ուրեմն զոր այս Սիրտն մեզ կը սորվեցնէ, հեղութիւնն է։ Ո՞րչափ խորիմաստ վարդապետութիւն։ Որովհետեւ, սիրելի՛ եղբարք, հեղութիւնն փրկութեան առաջին շարժիչն ու գործն է։ Մեր բնութիւնը զարհուրելի անկումն ունեցած ըլլալով, բնաւին թշուառացաւ. թշուառացաւ մեր մարմինը հրանդութեամբ, ցաւօք եւ մահու. թշուառացաւ մեր միտքն մթութեամբ եւ տգիտութեամբ, եւ կամքն՝ հեստութեամբ եւ չարութեամբ. թշուառացաւ մեր հոգին ամենազան տառա-

աղանօք, մեղքով, խայթիւ եւ ահիւ դժոխոց։ Նմանեցանք անասնոց անբանից, եւ չկար մէկ մը որ բարիք գործէր, չկար մինչեւ ի մի։ (Սաղմ. Խթ. 13. — ԺԴ)։ Տգէտ խեղճերուն եւ խեղճ հպարտներուն համար ի՞նչ մեծագոյն պարգեւ եւ մի միթարական վարդապետութիւն քան զհեղութիւն։

3. Որովհետեւ սկառք է դիտել որ հոս հեղութիւնը կը նշանակէ Գթութիւն, իւր ընդարձակ առմամք։ Զի բարկութեան հակառակն միայն ըլլալը Քրիստոսի համար, մանաւանդ այս սպարագայիս մէջ, աննշանակ բան մը կըլլար։ Այս իմաստով լաւ զրուցած է Պիլինիոս մէկու մը համար։ «Ամենամեծ էր՝ զի ամենահեղ»։ Եւ Տիտոս Հռովմայեցւոց արիական լանջաց զարմանքը շարժեց եւ անմահացաւ իւր հեղութեամք։ Եւ ո՞վ չգիտէ թէ հեղերն պիտի ժառանգեն զերկիր։ (Սաղմ. 1.2. 11. — Մատք. Ե. 4)։ Եւ զհեղս պիտի ասլրեցնէ Տէր։ (Սաղմ. ՀԵ. 10. — ՃԽԹ. 4)։ Նոյն իսկ Փրկչին աւետիսը «Յերկիր խաղաղութիւն» էր։ Թղթաւոեցէ՛ք Ս. Գիրքը եւ պիտի զարմանաք հեղութեան գովասանացը վրայ։ Երբ կեղծաւորքն իրենց եղանակ հետ անդթութեամք կը վարուէին, յանդիմանեց զիրենք եւ ըստւ։ «Զողորմութիւն կամմի եւ ո՞չ զզոհ»։ (Մատք. Թ. 13)։ Երբ նոր ժողովուրդ մը ուղեց ստեղծել, պատուիրեց եւ ըստւ։ «Սիրեցէ՛ք ձեր թշնամիները, բարիք ըրէք զծեզ ատողներուն»։ (Մատք. Ե. 44)։ Երբ Աստուածորդին կ'աւանդէր իւր կտակը, կրկնեց ու երեքինեց եղանակիրութիւնը, որ հեղութեան ուրիշ անունն է, եւ խօսեցաւ անոր վրայ առաւել քան աստուածսիրութեան վրայ։ Եւ երբ պիտի գայ սպիտակ ամպերու վրայ փառօք բազմօք, ի՞նչ պիտի կշտամբէ ամրարշոաց։ ո՞չ այլ ինչ եթէ ոչ իրենց անդթութիւնը (Մատք. իԵ)։ Ուրեմն յիրաւի ըստւ։ «Ուսարո՛ւք յինէն, զի հեզ եմ»։

4. Եւ ո՞հ, ո՞րչափ ճշդօրէն կատարեց իւր այս առաքելութիւնը։ Թագաւորեց վասն հեղութեան եւ առաջնորդեց նմա սքանչելապէս իւր Աջը։ (Սաղմ. ԽԴ. 5)։ Զի Աստուած մարդ եղաւ որպէս զի գթած ըլլայ, եւ մարդ Աստուած եղաւ, որպէս զի անվեհեր ըլլայ։ Որովհետեւ ըստւ Եղիայի թէ ո՞չ ի հողմն Տէր եւ ո՞չ ի շարժման եւ ո՞չ ի հուրն, այլ մեղմ եւ հանդարտիկ օդոյ մէջ։ (Գ. Թագ. ԺԹ. 11, 12)։ Տեսէ՛ք սա մարդացեալ Փրկիչը։ Նա է Աս-

տուածն որ ահեղ պատիժներով կը սարսափեցնէր երկիրը . անոր անունն « Օծեալ » է , իւզով հեզութեան . « Իւղթափեալ է անուն քո » (Երգ . Ա . 1) : Մովսէս՝ հեզն ի մարդարէս (Թիւֆ . ԺԲ . 3) , որ լերան վրայ համարձակեալ կը ստիպէր զԱստուած կամ զինքն ջնջելու ի դպրութենէ կենաց և կամ զժողովուրդն ապրեցնելու (Եշ . ԼԲ . 32) , թեթեւ օրինակ եւեթ է Յիսուսի , որ իւր մարմնոյ օրերուն մէջ ուժգին գոչմամբ եւ արտասուօք պաղատանք կը մատուցանէր առ Աստուած և լսելի կ'ըլլար առ լաւութեանն . (Երգ . Ե . 7) . զի Տէր կը յիշէր այս ճշմարիտ Դաւիթը եւ անոր բոլոր հեզութիւնը . (Սաղմ . ՃՂԱ . 1) : Հեզութեան ամենէն գովարիկ կերպարանքներն առաւ . սիրուն մանկիկ , զգօն երիտասարդ , այր գթասիրաւ : Իրեն համար ըսին թէ՝ « Զպիտի հակառակի եւ հրապարակներու վրայ անոր բարբառը չպիտի լսուի » . թէ նա « Տկար եղէզը պիտի չիշրէ ու պիտի չմարէ առկայծեալ պատրոյզը » (Ես . ԽԲ . 2 , 3 : Մատք . ԺԲ . 19) , եւ անոր անուն տուին « Աստուծոյ Գառնուկը » :

5 . Երբ ելաւ յասպարէզ փրկագործութեան , յայնժամ փոխուեցաւ տեսարանը եւ իւր մեծ սիրտը յանհունս բարախեցաւ գթութեամբ : Խեղճութիւն , տկարութիւն , աղքատութիւն , ցաւ և մահ գրաւեցին իւր ուշադրութիւնն ու սէրը . ամենէն անարդ եւ լքուած յարկերն ապշեցոն Աստուածորդւոյն ներկայութեամբ : Բարերարելով կ'անցնէր : Կը շանթահարէր ամրարտաւան անգթութիւնը , նենդաւոր դաւաճանութիւնը , անձնասէր բռնաւորութիւնը , ինքնահաւան հարսաւութիւնը . հարսաւութիւնը՝ որ վայելից մէջ անարգով է յաճախ , որ կը յագենայ թշուառացելոյն արտասուօք , որ կը ծծէ անմեզին արիւնը : Այն ատեն Աստուծոյ Գառնուկը առիւծ կը դառնար . զի գթացաւ խեղճին վրայ եւ պաշտպան կեցաւ անոր՝ ընդգէմ զրկողին , եւ թիկունք ընդգէմ անողորմին : « Աւետարանել աղքատաց առաքեաց զիս . բժշկել զրեկեալս սրտիւք . քարոզել գերեաց զթողութիւն . » (Ղուկ . Դ . 18) :

6 . Ո՞վ ոք լսած չէ այն անմահ դէպքերը , զորս որչափ աւելի կրկնեմք , այնչափ աւելի կը գեղեցկանան մտաց , կը քաջրանան ականջաց , բալասանի պէս կը գգուեն մարդուս սիրտը եւ կը կորզեն անոյշ շիթեր արտասուաց : Ո՞վ չհամ-

բուրեց անոր ստքերը Մագդաղենացւոյ մը հետ . ո՞վ չխանդաղատեցաւ նորա առջեւ Սամարուհւոյն հետ . ո՞վ հաց չխնդրեց իրմէ՝ գթացեալ ժողովրդեան հետ : Մաղիկներն ու թռչուններն իր բերնով սորվեցուցին մեզ վատահութիւնը . եւ դուք դեռ բնաւ չէիք ճանչցած ձեր վարդապետին ոգին , ո՞վ Առաքեալք , երբ յերկնից հուր խնդրելնուդ համար կշտամբուեցայք : Համայն խեղճութիւնը ողբաց նա , երբ իւր բարեկամին մահն արտասուեց . ընդհանուր մարդկութիւնը գրկեց նա անառակ որդւոյն հետ . բոլոր արդարներն հանգեան անոր աստուածային կրծոց վրայ՝ սիրեցեալ աշակերտին հետ . եւ խաչահանուաց քաւութեան համար ըրած հայցուածը տարօնեցաւ ամեն մեղաւորներու վրայ : Բայց , ո՞վ Տէր , ի՞նչ կ'ընեմ . գործոցք անհուն ովհէանը չափել կը բաղձամ . այլ ընկուզի կեղեւով սա փոքրիկ փոսին մէջ զիարդ պիտի լցնեմ : Խօսի՛նք սակայն « Զի քաղցր է Տէր » :

7. Իւր կենաց վերջին օրն ինքնին անմահ յիշատակարան մի է իւրումն հեղութեան : Այն օրը վիովին յաղթանակեց : Այն օրը անհուն դառնութեան դէմ անհուն քաղցրութիւն ցոյց տուաւ , եւ որչափ թունալից էր բաժակն զոր քամեց , այնչափ աւելի առատացաւ իւր Սիրու : Այն օրը ոչխարի մը պէս անմուռնչ կեցաւ կտըրչին առջեւ (Ես . ԾԳ . 7) , եւ բերանը չբացաւ անիրաւողին դէմ . բամբասու ելով՝ փոխարէն չբամբասեց , չարչարուելով՝ սպառնալիք չըրաւ եւ տուաւ զինքն անիրաւ դատաւ որին ձեռքը . (Ա. Պետ . Բ . 23) : Այն օրը տարածեց իր ձեռները անհաւան ու հակառակող ժողովրդեան վրայ . (Հոռվմ . Ժ . 21) : Այն օրը սարսուռ մը ցնցեց Առաքեալները , երբ դու , տառապեալ Յուդա , երբ դու բարեկամ կոչուեցար . յանձին ձերում հառաչեցին ապագայ մեղաւորք , երբ դու , ո՞վ Պետրոս , քաղցր հայեցուածին դառնապէս լացիր , եւ դու , բարերախտ աւազակ , զդրախտ կորպեցիր . ժայռեր հեծեցին , երբ նուազեալ կուրծքն խաչին վրայէն Մօրն եւ աշակերտին մմիթարանք կ'ուղէր : Յետոյ երբոր ցաւոց չափը լրացաւ եւ աճեցաւ եւ ի մի գումարելով զարկաւ այն Սրտին , ինչպէս լուսոյ ճառագայթներ վանակնի վրայ , յայնժամ տոչորեցաւ այն Սիրու , եւ հեղութեան զոհն քնացաւ այն խաղաղ քունը , որով պիտի զարթուցանէր զմեզ ի կեանս :

8. Եւ դեռ մեր հեզ թագաւորն կը նստի մեր խորան-

ներուն վրայ։ Յետին ողորմելեաց վրայ ամենողորմ են իւր հայեցուածք։ մեզ համար սիրտը կը հալի, կը տանջուի։ կը կոչէ միշտ վաստակեալներն ու բեռնաւորները եւ անպատմելի ցնծութեամբ ու միխթարութեամբ կը լեցնէ։ Եւ երբ գայ մեր աղքատ սրտից մէջ, ո՞հ յայնժամ երկնաւոր յափրչտակութիւն է։ Եթէ մեք չերթանք իրեն, եթէ մեք իրմէ հեռանանք, արագաքայլ կը հասնի մեր եսուէն։ աւնի Նա հազարումէկ քաղցր խօսք, հազարումէկ գորովանք, հազարումէկ գգուանք։ Եւ մինչ վիշոց մէջ կը տառապիմք, եւ մինչ գահավիթելու մօտ եմք, կը գնէ զմել իւր ուսուերուն վրայ ու յաղթանակ կը կատարէ։ Ո՞վ ամենափափուկ սիրտ զգայնութիւն եւ արգահատանք աստուածացեալ են այն Սրտին մէջ։ Նա ուսուցիչ է, առաջնորդ, բարեկամ, սրտակից, եղբայր, հայր, թագաւոր, Տէր, Աստուած։ Յիսուսի Սիրտը գթութեան անբաւութիւնն է։

9. Իւր Սիրտը գիւթեց իւր հետեւողները։ Անոնք կ'աղաչէին « Զեզութեամբ եւ հանդարտութեամբն Քրիստոսի »։ (Բ. Կորնք. 10, 1), եւ ստրուկներու համար կ'աղերսէին ըսելով « Զդա ընկալի՛ր, այս ինքն է զիմ աղիս։ հանգո՛ զաղիսդ իմ ի Քրիստոս » (Փիլիմ. 12, 20)։ Եւ պանծալով կը կրկնէին։ « Բամբասէին զմեզ, օրհնէաք։ հալածէին, յանձն առնուաք։ հայհոյէին, աղաչէաք» (Ա. Կորնք. Դ. 12)։ Եւ եկեղեցին մայր անուանեցաւ։ իւր պաշտօնեաներն հայր կը կոչուին։ Եւ սիրոյ հոգին տարածուած է մեր սրտերուն մէջ եւ կը ստիալէ զմել։ Այն օրէն ի վեր յորում Փողքոթայի գագաթան վրայ Աստուծոյ սիրտը բացուելով, իւր սիրոյ ճառագայթներով խաւարեցոյց արեւը, այն օրէն ի վեր աշխարհ ճշմարիտ սիրով տաքցաւ։ Մինչդեռ անագորոնութեան գաղանք բեւեռէ բևեռ կը կատաղի եւ կեղծանուն մարդասիրաց արիւնահոս գաշոյններէն գիշերուան արհաւիրքն իսկ կը սարսափին, եւ քսումիւն, անիրաւութիւն, յափշտակութիւն, գայրոյթ, ոխ եւ վրէժիսնդրութիւն կը մոլեգնին, Եկեղեցին կը բարերարէ, անդադար կը բարերարէ։ ինք կը լսէ անմիխթար ողբերը, անլուր հեծութիւնները։ ինք կը սրբէ յուսահատ արցունքները, կը զգեցնէ մերկութիւնը։ ինք ապաւէն է անօգնական որբութեան, գիւրասայթաք այրիութեան, անպատսպար ծերութեան։ ինք կ'ամսոքէ անպատմելի տանջանքներ, վայրագ


կեղեքմունք . ինք կը կապէ սլժդալի վէրքեր ու դիւցազնանալով՝ հոգեւարաց վերջին չունչը կը ժողվէ . Անոր աւետարեր որդւոց բարերար ստքերը չկրցան կասեցնել ո'չ հիւստային սառնամանիք , ո'չ հրատապ անապատք , ո'չ ամեհի անդունդք , ո'չ անզուսալ հեղեղք : Եկեղեցին՝ Յիսուսի Սուրբ Սրբին կենդանի թարգմանութիւնն է . եւ այն կողէն վազով չնորհաց ջրով ոռոգելով , տոեղծեց նոր աշխարհ մը , երիտասարդի պէս գեղանի , արշալուսոյ պէս յափշտակիչ , երկնից պէս անմահ :

10. Սորվէ՛ ուրեմն , ո'վ Քրիստոնեայ , թէ ի'նչպէս հեղըլլալու ես , ի'նչպէս քաղցր , ի'նչպէս մարդասէր . «Հեղութեամբ ունիցի՛ք բարս քազցունս .» (Ա. Պետ . Գ. 16. Տիս . Գ. 2) : Առ Աստուած պալատելով «Երկոյնումի՛տ լեր առ իս» ըսելին վերջը , պէտք չէ որ դուրս ելլելով պարտապանդ խեղդես ու ըսես . «Հատո՛ ինձ զօր պարտիսդ .» (Մատք . ԺԲ. 26 , 28) : Եւ գիտցած ըլլաս որ հեղութիւնդ պիտի տարածուի ո' եւ է մարդկային արարածի վրայ . «Զամենայն ցածութիւն , կ'ըսէր Առաքեալը , առ ամենայն մարդիկ ցուցանել .» (Տիս . Գ. 2) եւ այլուր՝ «Զեր հեղութիւնը , ըստու , յայտնի ըլլայ ամեն մարդու .» զի «Տէր մերձ է» (Փիլ . Դ. 5) իբրեւ օրինակ , իբրեւ վկայ , իբրեւ դատաւոր : Եւ գիտցած ըլլաս որ այն աղքատն որ ցրովն սառած ձեռները դոզդողալով քեզ կը կարկառէ կոտոր մը հացի համար , այն հիւանդն որ խրճիթի մը անկեան մէջ եթեալ քու տյցելութեանդ կը սպասէ , այն բանտարգեալն , այն մերին , այն որբն , այրին , օտարն , ծարաւեալն , այն «փոքրկունքն» զորս ծառայ կ'անուանես , նոքա ամենեքին Քրիստոս են ինքնին գլխովին . նոցա հետ ձշգիւ պիտի վարուիս ինչպէս կը սպարտէիր ընել Քրիստոսի հետ . (Յակ . Բ . Սիրաֆ . Դ . 8) . չե՞ս հաւատար . այլ պիտի հաւատաս վերջին դատաստանի օրը , երբ պիտի գոռայ . «Ամէն առեմ ձեզ , որովհետեւ ո'չ արարէք միում ի փոքրկանցս յայցանէ , եւ ո'չ ինձ արարէք .» (Մատթ . ԻԵ . 45) :

(Եարայարեկի)

ԳԷՈՐԳ ՎՂՋՏ . ԹԷՐՁԻԹԱՇԵԱՆ

ՅՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ ԱՌԱՋՆԱՇՆԹՐՉՄԱՆՑ ԽՆԴԻԲՆ



Հասագոյ 22 ձեմազիլ ախրը 1308, և 22 Յունուար 1306 (1891) Թուականաւ Եպարքոսական թէզիշերէն՝ լրդեալ առ Նախարարութիւնն Արզարութեան և Կրօնից և հաղորդեալ առ Պատրիարքարանն Յունաց, վերջ տուալ յաշողութեամբ ընդ մէջ Կայսերական կառավարութեան և այն Պատրիարքարանին ծագած ինդրոյն։

Պատմ բաթրիգիստնէսինին իմթիեազմթի գատիմեկ մէզ-
հէ պիեէսինին իստամէի մահփուզիեթի իոթիստուլյլա տգ-
տի նիքեան վի Գիսիսի նիքեան մատակէլրինտէն միւթէ-
միլիս նոտագո վի թրախումա վի ճիհէզ տավալարը հագ-
գրնաս բաթրիգիստնէնէ վերիլցէնք գարարլարըն քէմո-
քեան ինքտուլնա, վի վասիեթ մատակէսինէ վի Բում մէք-
թէ պլէրինին տուուլի թէ թթիչիսիէսինէ վի բէհասլիսինին
էմրի թահլիֆլէրիյլէ մէզատափի ճիզայիսէտէն տօլայը ուու-
րէթի թէզգիփ վի մուհաքէմլէրինէ տայիր իթա էյլտի-
յի թէգարիր իւզէրինէ, մուգատում վի մուախիւր ճէրէ-
եան իսին թէտիգաթ վի միւզաքէրաթո թէզփիգան, վի
մէզքիւր բաթրիգիստնէնին պատ պիւրաթի ալի հայիդ օլտու-
զու իմթիեազմթըն մահփուզիեթինի թէ էյիսիտէն Ատլիեէ
վի թէզահիալ նէզարէթի ճէլիլց սի վէսութոթըլլա թէվարի-
խի միւխթէլիփէտէ բաթրիգիստնէ յէ թէպլիւլ օլունան մու-
գարրէրաթ վի ճէնիէ, ագտի նիքեան վի Գիսիսի նիքեան մատ-
ուկէրինտէն մի թէվլլիս նախագա վի թրախումա վի ճիհէզ տավալարը՝ էօթէտէն պէրի պուրատա բաթրիգիստնէլըրտէ, վի թաշրատա մէթրօրօլիստանէլըրտէ, կէ օրիւլմէքտէ օլուու-
զու միսլիի, պատու մատախի թէտիւլի գատիմէ բիոյէթ
օլունմագէ պէրապէր, թագտիրի նախագա հոգգընոտա
կէրէք բաթրիգիստանէտէն վի կէրէք թաշրատ մէթրօրօլիստ-
լստնէլըրինտէն լէրիլէն գարար վի ես իլամլարըն թահսիլի

նաֆոգտ օլունաճագլոր թարավլարընստան իթիրուզ վուգու սլուլմատրգձա , իճրա տայիրէլէրինձէ էօթէտէն պէրի իճրա օլունակէլտիյի կիափի , ասրւ մէսէլչի իշթիքեալյեէ օլան հիյնի խճառաէ նաֆագանըն զիեատէ թագափիր գը- լանաղընը , վէ պու սկալի պլէ թէսվիեէսինձէ աճգինի իտափա վէ տէրմիեան էտէնէլչրին՝ պու կէօնս իթիրավլարընըն խ- թիմա վէ թէտգիդի խուսուսու տափի պատէ զին բաթրիգ- խոնէէ հէվալէ օլու նուպ , պունուն և պէրինէ բաթրիգ- խոնէէ պիթթէտգիդ թատիլ վէ եա թասափի հափի վէ- րիլէնէք գարարի նիհայիլէրին իճրա տայիրէլէրինձէ իճ- րասընա միւպատէրէթ օլունմասը , վէ պու պաստէ տայիր մէտեռնլոր հագգընտա ճարփ օլան ուսուլէ թէվիգիդան նաֆագտ հագգընտա վէրիլէնէք գարարի նիհայիլէրին իճ- րաաթընտա հապսը յազըմ կէլէն մէտեռնլոր իչին տիկէր թարաֆտան խաչէ մասրտիզ ալլնմամասը :

Վասիեէթ մատաէսինէ կէլինձէ , պու խուսուս , ումու- րի հուգուգիեէտէն օլմաղլէ պէրապէր , բաթրիգխոնէն նի- զամնամէսինին մէծլիսի միւլթէլիթի տայիմի ազասընըն վէ- զափիինէ տայիր օլան ֆալրնըն իւչիւնձիւ մատաէսի մու- ձէպինձէ , խուսուսու մէզքիւրէ միւթէալլիգ միւնազատթըն թէտգիգ վէ թէավիեէսի մէծլիսի մէզքիւրէ մուհավվէլ օլ- տուղունտան , սաղիր վէ եա քէպիր վէրէսէսի օլան պիր խրիսթիեանըն թէրէքսինտէն զուհուր էտէն վասիեէթնա- մէ՝ բաթրիգ վէ եա մէթրօրօլիտ վէ եախօս բիսգօրօս թարավընտան թատիգ օլունմուշ պուլունտուզու հալոէ , մէհքէմէնէ միւթէպէր թութուլուպ , արազիի էմիրիեէ վէ էվգաֆտան մատասա , շամիլ օլսուզու կէրէք մալ վէ կէրէք միւլիւն մուսափիւն լչհէ ետնի վասիեէթ օլունտան ձիհէթէ պիլա վազի եէտ թէրք իսիլէնէյի կիափի , պէյն էլ վէրէսէ վէ եա վէրէսէի սիզարըն վէլիսի թարավընտան իշպու վա- սիեէթաէն միւնպախս եախօս վասիեէթնամէնին իթիպար վէ մէվուգիեէթի հագգընտա վուգուս կէլէնէք միւնա- զաաթ՝ բաթրիգխոնէնին մէծլիսի միւլթէլիթ նիզամնամէ- սինին իւչիւնձիւ մատաէսի մուձէպինձէ , Տէրի սատաէթտէ մէծլիսի մէզքիւրանէ րույեէթ օլունաճաղը միսիլի , վիլա- եաթտա տալսի մէթրօրօլիտանէ մէծլիսինտէ կէօրիւլիւպ , մէծլիսի մէզքիւրանէն վէրիլէնէք իլամաթըն հիւքիւմէթէնէ իճրա տայիրէլէրինտէն իճրա օլունմասը , վէ շու գատար

քի, պու գարար Բում Օրթօսօքս ճէմաաթընա այիտ օլտուզու Ճիկէթլէ, վէրէսէտէն պազըլարը իշպու ճէմաաթտան զսյրի ճէմաաթա մէնսուպ օլտուզու վէ եախօտ թէպաայի է Ճնէպիեէտէն սուլունտուզու, վէ եա թաստիգ օլունան վասիեէթնամէ վագֆ վէ եա արազիի էմիրիեէի վէ եախօտ կէրէք թէպաաի տէվլէթի Ալիեէտէն վէ եա թէպաաի է Ճնէպիեէտէն ախէր պիր քիմսէ իլէ միւնազաիւն Փոհ մալ վէ եա միւլքիւ շամիւ օլտուզու հալոհ, օ մագուլէ վասիեէթնամէ ախէն միւնապաաիս տէվազինին բույեէթի՝ մէհաքիմի տէվլէթի Ալլյէյէ բաճի օլմասը:

Մէքեաթիպին տէրս բրոկրամլարը բաթրիգխանէ վէ մէթրօրօլիթխանէլէրձէ թանզիմ վէ եա թաստիգ վէ մուալլում վէ մուալլիմէլէրին ափրօմա վէ չէհատէթնամէլէրի եինէ անլէր թարափինատան թաստիգ օլունտուզու կիսի, հիւքիւմէթձէտէ մուլիւմ օլմատը լազըմ կէլէհէյինաէն, մէարիփ միւֆէթթիշի վէ եա միւտիրլէրի թարափընտան մէքեաթիպին թէտրիսաթը թէթիշ իլէ մուզիրը տէրս, վէ օլէճճէ չէհատէթնամէսի օլմատան մուալլիմ վէ մուալլիմէլէր կէօրիւ լուսիյիւ հալոհ, Տէրի սաստակթաէ իսէ, Մէարիփ նէզարէթի, վէ թաշրալարտա իսէ, հիւքիւմտի մահալլիցէ ճանիսլէրինաէն բաթրիգխանէ վէ մէթրօրօլիտխանէ իլէ պիլ մուխտապէրէ, օ մագուլէ տէրալէրին օգութտու բուլմամասը, վէ օ կիսի չէհատէթնամէսիզ մուալլիմ վէ մուալլիմէլէրին անլէր վասըթարյլա թէպաալմէսի:

Ուսուփի մուհաքէմոթի ճէզալյէնին մէվգըի իճրտեէ վտղնտան պէրի մէվատոի ճէզալյէնիտէն տօլոյը չէհատէթէ կէլէն րէ հապիյնին ավամի նաս կիսի եէմին էթմէքտէն իմթինալարը էմիր մուհաքէմէյի իշքեալ էթմէքտէ օլմասընտմէտնի, կէրէք ումուրու հուզուգիյէ վէ կէրէք տէազիի ճէզալյէտէն նոշի թահիփի իդթիզա իտէն րէհապիյնին՝ այինէրի վէճճէ, մէնսուպ օլունուգլարը բաթրիգխանէ վէ եա մէթրօրօլիտխանէտէ թահիփի իթտիրիլմէք իւզրէ պու քէրրէ մէվգըի իճրտեէ վազ օլունան քըգրափի նիզամիեէ մուճէտինձէ մուամելէ օլունմասը, վէ պունլարըն թէվգիփ վէ մուհաքէմէլէրի խուսուսունա կէլինձէ, պօրճ իչին օլունուգտտու, րէհապիյն սընըփը էօթէտէն պէրի մէնսուպ օլունուգլարը բաթրիգխանէ վէ մէթրօրօլիտխանէ թէվգիփ օլունուգտտուգլարը միսիլի, պատէմա տախի օլ վէճճէ մուա-

մէլէ իտիլմէսի , վէ բուհապան վէ բարասլարըն մէվաստի ճէ-
զայցեկտէն տօլայը մէ հաքիմի տալիեկտէ ինքանի խթինթագ
վէ մուհաքէմէլէրինակ ուսուլու աթիյէ վէճչէ մուամելէ օ-
լունարագ , խթինթագ տայիրէլէրիյէ մէհաքիմտէն խտարը
իճապ իտէն ճէլու միւզաքէրէսի՝ Տէրի սաստէթտէ բաթ-
րիգլսանէ վէ թաշրալարտա մէթրօրօլիս վէ բիտդօրօս վա-
սըթառըլա թէպիդ օլունուալ , բաթրիգլսանէ իլէ մէթրօ-
րօլիս վէ բիտդօրօսլար տամինի իշպու ճէլու միւզաքէրէոմինի
ավող էթտիքէրի ագիալինտէ մազնունիւն ալէյն օլան բահիոլի
հիւքիւմէթէ թէպիմէ մէճալուր օլարագ , իշպու մէ ճալուրի-
եեթ լյփա օլուննուզ վէ եախօս հագգընտա ճէլու միւզա-
քէրէսի իստար օլունան բահիալ , պունա իմթիսուլ էթմէզ
խէ , պիթթապի հիւքմի գանունա միւրաճատթ օլու նմանը ,
վէ սիւպութի թէօհմէթլէ ճէզա թէրթիպինէ տէյին րէ հա-
պիյնին՝ էշխասի ատիեէնին մէ զգութ վէ մահապուս պուլուն-
տուգլարը մահալէրէ վազ օլուննաերագ , այյիրէյի հիւքիւ-
մէթտէ հալ վէ սըֆամթլորընա ճէսպան , եանի մէրի իւլ խա-
թըր օլանլարա մախուս պիր օտատա թէզգիփ օլուննանը ,
վէ թէօհմէթի սապիթ օլուալ տա ճիւնհա վէ գապահաթ-
տէրէ ճէլէրինտէ իսէ սըֆամթի րուհանյէսինին նէզի լազրմ
կէլմէեէճէյի ճիհէթլէ , հագգընտա թէրթթիւպ իտէն հապս
ճէզասընը մէնսուալ օլուուզու բաթրիգլսանէ վէ եա մէթրօ-
րօլիսիանէտէ կէչլումէսի , վէ իսնատ օլունան ճիւրմ՝ ճի-
նաեէթ տէրէ ճէսինտէ իսէ , մէրթէտէսի սիւպութէ իյսալ օ-
լունուալ , մահգիում օլուննայա գատար թէզգիփ վէ իսթին-
թագընձա եինէ այյիրէյի հիւքիւմէթտէ թամսիս օլուննա-
ճագ օտատա ալը գօնուլուալ սիւպութի թէօհմէթլյիէ հիւքմ
թէրթթիւպինտէն վէ սըֆամթի րուհանիեէսի ալլնարգտան
սօնրա , գանունէն թէայեին իտէն ճէզայը ումումի մահ-
պիսլէրտէ իրմալ էյլէ մէսի , վէ մէ մալիքի Շահանէնին պիր
մահալլինտէ ինթիզամ իւ ասայիշին Փիիլէն խալէրիէզիր օլ-
մասը իւզիրինէ իտարէյի էօրֆիյէ իլան օլունտուզու հալ-
տէ , պունու մուճիս օլան ահվալ վէ էսպաս միւնտէ ֆի օ-
լուննաեա տէյին , օ մէմէքէթ տախիլինտէ վուգուա կէլէ-
ճէք ճէրամիմ ասհապընըն պիլա խթիսուա տիվանի հարստա
ինքանի մուհաքէմաթընտա տախին րուհպան վէ բարասլարըն
մէ զգութիեէթ վէ մահպուսիեէթէրի խուսուսունտա , տի-
վանի հարագմա պալատէ մէպութ ուսուլէ բիտեէթ օլուն-

մասը մէճլիսի մախսուսու վիւքէլատա թէզէքքիւր վէ թէնս-
սիս օլունմուշ, վէ պիլ իսթիզան իրատէի մէքեարիմատէի
հազրէթի բատիչահի տախի օլ մէրքէզտէ չէրէֆսունուհ վէ
սուտուր պույրուլմուշ օլմաղէ, սուրէթի մէշրուհէ տայի-
րէսինաէ իցփաի մուամալէ եէ իհթիմամ' օլունմասը սիեա-
գընտա շուգգա:

(Թարիկ)

ՏՈՄԱՐԻ ԽՆԴԻՐՆ

Այս օրերս յուզուած տոմարի խնդրոյն վրայ նշանա-
ւոր անձէ մը՝ ամենուն հասկանալի ըլլալու դիտմամբ՝ տաճ-
կերէն յեզուով զրուած մէկ յօդուածը հաճութեամբ կը հը-
րատարակեմք, և մեր հետազայ թիւերէն միոյն մէջ սոյն
յօդուածին հայերէն Թարգմանութիւնն եւս պիտի հաղոր-
դեմք մեր լնուերցողաց :

Պիր գաչ կիւնտէն պէրի էսկի վէ եէնի տոմար հագ-
գրնտա պազը էվրագը հալստիստէ վէ էֆրատ պէյնինտէ
պիր թագրմ մուպահասաթ ձէրէեան էյլմէքտէ օլունու-
կէօրինմէքտէ օլուալ՝ պու պապտէ նէշը օլունան մալիւ-
մաթի զայրի սահիհայը թառէիհ մագստար իլէ պազը իյզա-
համթ իթասր լազրմէտէն ատա օլունմուշ արք, չէօյէ քի.

1. Մէմալիքի մահրուտէյի Շահանէտէ պուլունան Մա-
րօնի, Մէրքիթ, Սիւրեանի վէ Քիլտանի Շարգ Գաթօլիք
Բաթրիքլիքլիքի քետմիլէն գատիմուհ պէրի եէնի տոմարը
իսթիմալ էթմէքտէ օլուալ, հաթթա Մըսրը Քաթօլիք Խթթի
միլլեթի տախի ա'յնի օլ թարիխի գտապուշ էթմէտ ափր :

2. Էրմէնի Գաթօլիք Կիլիկիա Կաթողիկոսլըզը մագարը-
նըն ձէպէլի Լիազնանտան Տէրիստատէթէ նազլ օլունտըզը
1867 սէնէսինէ տէկին եէնի թարիխ իսթիմալ իտիլմէքտէ
օլունուզու կիպի, պիր խոյլի սէնէլէրտէն պէրի Մըսրը, Պէ-

ըլյեթ-իւշամ, Առանա, Մարտ, Հալէպ, Մարտին, Տիար-
պէքիր, Մամուրէթ-իւլ-Ազիզ վէ Պազտատ մէրխաստլրգ արք
առաջի եկնի տոմարը իսդիմալ էթմէքտէ օրու ո՛ պու եիւզ-
տէն հիչ պիր սըզըլթը իշխալմէ մէքտէ տիր քի, պու հաղակ-
էրմէնի Գայթօլիք Բայթրիքիցի ճէօմատթընըն նրաֆրհատան
զիյատէսի եկնի, վէ պագրու էսկի տոմարը գատիմակն
սէրի գուլանմագաս օլուուզու նոտան եօրչուլարձու պէօյիք
պիր իխթիւտի հուսուլէ կէրմէքտէ պուլունտու զի տէրքեար
ազր, մէնէլու պու ոէնէ պէյմանի մէլ Շարդ Գամթօլիք Բայթ-
րիքիւթիւրի տմամիյէթլ վէ էրմէնի Գամթօլիք Բայթրիքիւթի
նըսփիյէթլ Զատակի եօրթուսունը ովէշ համթա էվմէտ վէ
թամ կիւնիւնաէ իճրա էթաքլէրի հալաէ, Տէրխաստէթ
վէ գալան պէշ մէրխաստլրգւլարժնը թէնիւր (թէնիւր) ճէօմա-
թը ովէշ համթա ոսնրա իճրա էտէճէք տիր քի, պէօյլէ պիր
մէզէտ վէ պիր ճէօմատթ պէյնինտէ եօրչուլարը ոյրը
այրը վազրէթ վէ եյեամէտատա իճրա էտէն նէ՛ սայիր պիր
միլէթ վէ նէ՛տէ պիր մէզէտ կէօրիւմիւշ տիր:

Յ. Խմտի մատամքի սահին հիստագ եկնի թարիխ տիր,
էքսէրի միլէլի ստիրէ փէյ տէր փէյ պունու գապուլ, վէ
քեաֆֆէյի Գամթօլիք վէ Բրօթէսթան, վէ համթա Ճարօն
էհալիսի պիլէ 1872 տէ՝ թարիխի սահինի թասպիսլ վէ գա-
պուլուէ թէրէտախի տէթմէմիլէր տիր, խա իճտէ գալան
պիր իքի միլէթին տախի վէ տրիհէն գապուլ էտէճէքլէրի
մէլուզ օլուուզ, պու ոէնէ խասութէն պու քէյփիյէթ հադ-
գընտա էհի հէյեկթաէն միրէքրէտ պիր մէճլիսի քէտիրի
ֆէննի իճթիմա էտէճէք տիր, վէ մատամքի քեաֆֆէյի
Ճարգ Գամթօլիք Բայթրիքլէրի տախի թարիխի ճէտիսի
խթիմալ էթմէքտէ տիրլէր, պինտէն ալէյհ էրմէնի Գա-
մթօլիք Բայթրիքլէրի ճէօմատթընըն նրաֆրհատան զիյատէսի-
նէ՛ 100—150 սէնէտէն պիրի գապուէ վէ խթիմալ խտէկէլ
մէքտէ օլուուզու թարիխի սահինի պրրազտրըր էսկի տո-
մարը գապուլէ իճպար էթմէք օլամայաճազընտան, պիթ-
թուպի խարիճտէ գալմըշ օլուն Տէրխաստէթ իլէ ովէշ մէր-
խասալրգլուր էհալիսի ետ փէյ տէր փէյ վէ եսխաւտ պիլ
իշմէիփազ տէ փամթէն թարիխի սահինի ճէտիսի էր ետ կէճ
գապուէ իլէ պիր Կամթողիկտուուզ ճէօմատթը միյանընտան
միւշէտէ օլունուն չու եօրթուլարձու իխթիլափըն օրիմա-
տան գալգմասը թապիսթի մաստահաթ իգթիկտուունտան տըր:

4. Վէ չիւնքի հէր մէրխասալըգ էհալիսինին ահվալի եկատիկէրինէ միւսափի տէյիլ տիր, վէ պիրի իչին մինասիպ օլան վագթիւհալ տիկէրինէ մինասիպ օլամազ, պու սէպէ սրուն նաշի խորիմտէ գալմըշ օլան մէրխասալըգլարտան (թեմլէրտէն) պիրինին եպխակոպուույլա բէհապիյն վէ ճէօմատթր տգտի իթթիփագ էտէրէք ենի տոմարը իսթիմոլէ գարսար վէրտիքտէ՝ պիր չէյ տէնիլէմէյէճէյի թապի խուտիի, պու միսիլի իճրայի ային վէ եօրթու թայինի խուսուուլարդնտա սէլահկըթի թամմէ վէ քետմիլէսի օլան վէ կէչէն եազ Գատը-քէօյիւնոէ իճթիմա էյլէյէն Սինոդտա տախի միւթալաս գրլընմըշ տըր:

5. Իշթէ պու գապիլոէն օլարագ էնգարէ վէ Մալաթիա վէ Պրուսա մէրխասալըգլարը պիլ իթթիփագ ենի տոմարը պու տէ Փա իխմիար վէ գապուլ էթափէրինէ պիր չէյ տէնիլէմէյէճէյի տէրքեար արը, չկօլէ քի պիլ Փարզ Տէրխասատէթտէ հէյէթի րուհանիյէ իլէ ումում ճէօմատթ մէգիւր տոմարըն Տէրխասատէթճէ տախի գապուլ վէ մէրիյէթի գագթը կէլմիշ օլտուզունա գարար վէրէրէք իսթիմալէ մուպաշէրէթ էտէճէք օլուր իսէ, Մուշ եախօտ էրզում մէրխասալըգլարընճա հէնիւզ թէնսիալ գրլընմամըշ տէյի պուրաճա, եանի Տէրխասատէթճէ եինէ էսկի տոմարը մը՝ իսթիմալտէ տէվամ էթմէլի:

6. Մալաթիա վէ էնգարէ մէրխասալըգլարընտա պու եիւզտէն հիչ պիր սրզըթը իշտիլմէյիա՝ Պրուսա մէրխասալըգլնտա տախի բէհապիյն վէ միւթէլէրան վէ էսնափ կիւրուհունտան հիչ պիր չիքեայէթ վուգու պուլմայըպ տա՝ կալընըզ Պիլէճիքտէ սէքիզ օն քիշնին միւթթէֆիգէն վէրինէ գարարա պէյէնմէտիքլըրի իչին էթափէրի մուխալ ֆիէթ հէր խուսուուն թէպտիլինոէ ճիւզի վէ քիւլի թէստիւֆ օլունտիկէն միւչքիւլամ վէ մուխալ ֆիէթի տախիէ գապիլինտէն խուսինտէն, շաւեանի թէաճճիւպ պիր չէյ տէյիլ տիր։ Պու կիւն Ռուսիա տէվլէթի տախի թասհիհի թարիխէ թէշէտպիւս էթսէ, վէ էտէպիլտիյի գատար իճրայի նուփուզ էթուէ եինէ միւխալիֆլըր վէ նախօշնուտլար պուլունաճաղընա շի պէհ եօգ տըր։ հէր գավմուա, վէ ճէօմատթտա և ենթրանզիծանլար պուլունմասը մէլիուզ տըր։

7. Պիզճէ պու թէստիլամ սրդի եօրթու վէ իճրայի այինէ միւնհասը օլուալ, տէվայիրի բէսմիյէ իլէ օլաճագ

մուխտպէրաթ զէ մուամէլաթտա քէ մաքեան ուսուլի ա
թիգայէ բիայէթ օլունաճաղը կիալի հէր քէս ախող իւ իթա
վէ թիճարէթ զէ մուամէլաթի խուսուսիյէսինտէ խոթէտիյի
թարիխի խոթիմալտէ ոէրտպէսիթ օլուուղու պէտիհի տիր :

8. Թարիխի սահինին խոթիմոլի էրմէնի Գաթօլովք ճէօ-
մատալընըն թէրագգլարնա մանի օլմատըլընատա , եէնի
սոմարը գալուլ էթ միշ օլան մարիւզզիքիր թէմիլըրտէն Մա-
րաշ զէ Աստանա զէ Խարբութ զէ Տիարակէքիր մէրխասալզ-
լարըն թէրագգրեայի հազրէլէրի տէլլիլի պահիր տիր :

9. Խշոր մէուլէտէ էն էվիլէ զէ պաշլրճա արանդրա-
ճագ չէյ հիւսնի իթթիփագ օլուալ , պու իթթիփագ թէ-
մամը իլէ հուսուլ փէզիյր օլմատըգճա , նէ' Տէրիսասատէթաէ
վէ նէ' տախի պագը գալան պէշ թէ մէլիրտէ թառհինի թա-
րիխէ մուալաչէրէթ օլունմամասը միւգթէզայի հալ զէ մաս-
լահաթտան տըր :

10. Թարիխի սահինին սուրէթի թէվիիգ վէ իճրասը
թագտիրինաէ , հէր սէնէ ալիրէր կիւն մի՞ , եօգսու աէ Փաթէն
օն իքի կիւնիւն թէնզիլի սուրէթի մի՞ մինասիպ օլուալ օլ-
մատըլը եինէ իլէրիտէ վագը օլապիլէճէք իթթիփագա վա-
սիչսթէ պիր մէսէլէ օլուալ՝ կէրէք Գաթօլիք վէ կէրէք Բրո-
թէսթան օլմուշ էն պէօյիւք միլլէլէր օն իքի սէնէտէ պի-
րէր կիւն թէնդիհի իլէ՝ օն իքի սէնէ միւթէմատիյէն վագը
օլաճագ եօրթուլար վէ սակիր կիմթիլաՓաթընտան խէ ,
տէ Փաթէն թառհինինի թէրծիհ էյլէտիքլէրի նիւմլէնին մա-
միւմիւ օլուուղը կիալի , պունտան պէշ օն սէնէ մուգատտէմ
տախի միլլէթաշլարըմրզ րէ հապիյնինտէն միւթէվի ֆիա
Տէր երեմիա քահանանըն հէր սէնէ թապ իւ նէշը իթտիրմիշ
օլուուղու տոմարտա կրմէնի քիլիտէսի եօրթուլարընըն խիլա-
ֆի հիսասի սահին խոտոկինի իյմա իլէ թառհիհինի միլլէթէ
իթտար վէ նասիհաթէ թէմէքտէ իտի , վէ մումաթիէյհ բահիպին
միլլէթտաշլարընը լաթինլյէտ տավէթ էթմէք խաթրլնտան
կէչմէտիկի կիալի , քիմսէնին տախի խայտլընտան կէչմէմիշ
տիր . հաթթա իւլում իւ ֆիւնտէն կիւնտէն կիւնէ իլէրի-
լէտիքնէ հիսսիյաթի սահինէ տախի պիննիսպէ թէզայիւտ
էյլէնէճէյի թէսլիմքէրտէի երապապի ադլի սէլիմ տիր . եէնի
սոմար եախօտ թարիխի ճէտիտ նէ' լաթին նէ' էֆրէննի
թարիխի օլմայուալ , ասըլ թարիխի սահին տիր քի պու թաս-
հին 1582 սէնէսինտէ Գրիգոր օն իւշիւննի բարա մարիփէթի

իլէ ինքա օլմուշ խսէ տէ , Վոլթէր սիլէ ալու թասհիհ տէ՛յիլ
պիր բարատան , իլլա Աֆրիգանըն վահչի պիր հիւքիւմտա
րընատն պիլէ կիւլէ գասլու էթմէլիյիգ տէմիշ տիր : Վագ-
թըյլա Ինկիլթէրու տէվլէթի րէյխի վիւքէլասը պուլունան
լորտ Զէսթըրֆիլու էսկի թարիխի թասհիհ մուսաշէրէթին-
տէ Լօնտրանըն պայտաղը վէ ճահիլ ահալիսի արդարնոտան
գոշուպ «չալտրզեն կիւնլէրի կիրի վէր» տէյի հայզըրըպ վէ
քէնտիսինի գօվալամագտան վէ րուսարնը երրթմազա սո-
վաշմագտան վէ թաշա թութմագտան օլտուղունոտան , վավալը
Լօրտ պիր գառչ հավիթա խանէսինտէն տրչարը չըդմամըշ
տըր . պու հալ 1752 տէ վէ ճահիլ պիր նաս թարափինտան
վէ պիր թէասսիւպ տէվրինտէ վուգու պուլուս՝ շու արի
իւլում իւ Փիւնունտէ միւէլի միւթէմէտափինէ պէյնինտէ
պէօյլէ պիր ճահիլանէ հալ գուգու պուլմայտճաղը կիսի ,
Ճէօմաաթըմըզ պէյնինտէ տախի հիչ պիրի թարիխի սահիհ
թարափկիրէրինի մուախէզէ էթ մէյէճէյի վէ օլ ճէհալէթ
զէմանընտան պազլարընըն «կիւնէշ իլէ խաթատան պուլու-
նալըմ , էլվէրիր քի Բալա իլէ տօղրուլուգտան պուլունմայտ-
լըմ» տէյէճէք գատար , վէ տինսիզ Վոլթէրին Գրիգորեան
տոմարը սահիհ օլտուղու իչին գապուլ էթմէյէ գօրդմա-
տըլը հալտէ , պունտան գօրդաճաք գատար , վէ Խասքէօյ-
լիւ միւթէվչ Փիա Տէլ երեմիա րահիսին Լաթինլիք կէօր-
մէտիկի պիր հիսապըն թասհիհինտէ , Լաթինլիք կէօրճէք
գատար նէ՛ Ճէօմաաթըմըզտան , վէ նէ՛ տախի ումում միւ-
լէթտէ ճահիլ ետ է կի զարազ վէ ետխօս միւթէասսըլ պիր
քիմսէ սուլունմայտճաղընա էմինիզ (1) :

★

(1) Մուսիխարբէն ալնան մալիւմտի մէվսուգէյէ նազարէն Պրուսա էրմէնի
Գանօլիր Մէրիսաալըլընտա պիլ իթմիփազ զապուլ վէ խսիմալ օլունմազտա
օլան թարիխի նէտիտ՝ եօրթու վէ ինքայի այինէ միւթէալիզ օլտուղունտան ,
Հիւրիւմէթնէ պիր շէյ տէնիլէմէյէճէյի վէ պինաէն ալէյն միւտափէլէ օլունմա-
մապ , վէ Պիէճիրտէ մուխափի պուլունան պիշ օն քէանան նասիհամ վէ Աէմ-
պիհամի լազըմէ ինքա օլունմասընա տայիր Պապի Ալի ճանիպի սամիսինտէն
իիւտալէնտիկեար վիւայէթինէ թահրիխաթի բէսմիյէ թասթիր զըլընմըշ տըր :

ԵՐԵՎԱԿԱՆ ԱԽՏ

Գերեզմանին համար ես դու՛ս, ափառ՝ փայլին նայեցուածներդ
Ա՛յնչափ պայծառ որ չեն կրնար փայլիլ երկայն դեռ ժամանակ .
Ծաղիկներով զգեստառեալ զարուն պիտի պըհնազարդի
Նորէն մարդկաց աշուրներուն համար, այլ ո՛չ բուկիններուն՝
Որոնք կրնենալ, աւաշ՝, ի բուն պիտի բլան տնօտքնական :
Քեզի համար դաշեր չունին բրնաւ տերեւ բրժիշկութեան,
Եւ զօրաւոր ոչ մի մետաղ ունին բոլոր բանուած համեր .
Ամեն անոնք՝ որ կը սիրեն զենք կ'ըսպասեն դառըն ցաւով՝
Որ յամրներց ախսն աներւէր զօրհասական բերէ բզմամ :

Սահէ ուրեմն ի բու հանգիս զբնա մըսիր անոււ անոււ .
Ցէակ փափուկ բնզի նրման՝ նեզիկ պիտի մօսենայ մահ,
Ինչպէս զեփիու. բերեւաւունչ ի ծաղկալից յածեալ անտառ,
Բզնուածիլ փափուկ ծաղիկ վարդի զատէ վարդենիէն .
Փակէ աղուոր մեղոյց աշերդ անցաւ, լրոխն եւ հանդարտիկ .
Եւ մեք յուսամք պիտի յԱսուած՝ որ վերլսին տեսնեմք բգեն . . .

ՊՐԱՅԷՆԴ

Թարգմ. ԿԱՐԱՊԵՏ ԴԱՐԱԳԱՅԱՀ

ՄԵԼԷԱԳՐ



Qui nous délivrera des Grecs et des Romains ?.

Ո՞վ ըզմեզ ի Հելլենաց ովի Հոռոմոց ազատիցէ ,

Կը գոչէր երբեմն վիպուկան (romantique) *դպրոցն ի Գաղ-*
զնա, եւ անցեալ տարրոյն վերջերը, Գերմանիոյ կայսրն լա-
տիներուն շարադրութիւնը (composition) *կը գատապար-*
տէր հրասպարակաւ : Եւ սակայն հակառակ ամէն կողմանէ

Եղած յարձակմանց, հին լեզուաց ուսումը միշտ յարգի կը
մնայ յԵւրոպա, եւ հիմն կը հսմարուի բարձր կրթութեան
ազգերուն։ Ամէն օր Գերմանիոյ, Անգլիոյ, Գաղղիոյ եւլն,
մամուլներն յունարէն եւ լատիներէն քերականութիւններ
եւ այլ դպրոցական գրքեր, եւ ընտիր ծանօթութիւններով
եւ թարգմանութիւններով ճոխացած յոյն եւ լատին մատե-
նագրաց նոր նոր տպագրութիւններ ի լոյս կ'ընծայեն։ Այս
քանի մը տողերը կր թելագրէ մեզ Մելչագը յոյն քնարերգակ
բանաստեղծին մէկ նոր տպագրութիւնն՝ զոր մեծ խնամով
եւ կիրթ ճաշակով, հրատարակած է, անդղիերէն թարգմա-
նութեամբ մը հանդերձ, Աւոլգր Հէտլամ, ի Լոնտոն, Յիսուն
ժերուած Մելշագրի վերնագրով, որոնք Յունական Ծաղկա-
քաղին (Anthologie grecque) անգին մարդարիտներէն են։
Հրատարակիչն քաջ տեղեակ յոյն բարբառոյ, եւ տարփա-
ւոր յոյն դպրութեան, իւր չքնաղ հաւաքածոյն կը նուիրէ
ընթերցողին գեղեցիկ ուղերձով մը, ի յոյն լեզու, զոր աստ
կը հրատարակեմք ի վայելս մեր հելլենագիտաց՝ հանդերձ
հայերէն թարգմանութեամբն։

• Ηνίδε καλλίφθογγα μελίσματά σοι Μελεάγρου
προτερόμεν, πολλῶν ταῦτ' ἀπολεξάμενοι.
Ἄλλ' εἰ μὲν δύναται, λαβὲ τὴν γέριν. εἰ δ' ἀμαθαίνεις
λείριον Ἑλλήνων μοῆταν ἀγδονίδων,
σοὶ τὸ δυτερμήνευτα λαλήματα βαρχαροφώνοις,
γρηγάρειοι φθόγγεις πάντ' ἐσαρηνίταιεν.

Ըգբաղցրածայն մբրմունջո ահա Մելշագրի
Մասուցանեմ ինք՝ ի բազմաց մեք զայսոսիկ
Բնարեալ. ընկալ, եք իցես դու բաւական,
Ըցնորին. ապա՝ թէ բզէն լլին դու սոխակաց
Անգիտանա զանոյց Մուսայն՝ մեք զամենայն
Քեզ մեկնեցա՛ բզմուարինս ի բարգմանել
Ըգբրուույմուն՝ ի կիր բզիսուժ առեալ բարբառս։

ՀԱՅԵԱՑ ՄԸ ՎԵՆԵՏԿՈՅ ՎՐԱՅ

—————*

Գրանսացի բանաստեղծ մը Ալպեան լերտնց հրաշագեղ
փառաւորութենէն եւ պերճութենէն հիացմամբ յափշտա-
կուած այսպէս կը գոչէր .

«Heureux qui sur ces bords peut longtemps habiter !
Heureux qui les revoit, s'il a pu les quitter ! ».

Այս սքանչացման տողերը՝ թէպէտ տարրեր տեսակէ-
տով՝ կրնանք հաւասարապէս յատկացնել Տօժէրու (1) քաղ-
քին, վասնդի համայն Եւրոպիոյ ժամագրութեան տեղին է
եւ ամեն օր հոծ բազմութիւն մը հետաքրքիլ զրուաշրջիկ-
ներու՝ ուղեցոյց (guide) ի ձեռին՝ կու գան վայելել այդ
յաւետահրաշ արշխալեղագոսի սքանչելիքն, ուր ծովին իւր
յատուկ պատմութիւնն ունի, եւ ուր մէն մի քայլդ պատ-
մութեան մի էջին վրայ է, ըլլայ եղերական, ըլլայ սրտա-
շարժ, ըլլայ տիրազգեաց, ըլլայ զուարթարար վե-
նետիկն էր որ չնչեց Շէյքսրիփի Օրէլլօն եւ Պայրընի Մա-
րինօ ֆալիկրօն, եւն, եւն :

Շրջէ քաղաքը, եւ ահա' պիտի տեսնե՛ս թէ հոս Գեր-
ման մ'է որ ապշեալ կը գիտէ հոյակապ սկալատ մը եւ հոն
Անգլիուհի մ'է որ ուրիշ պալատան մը առաջ վրձինն ի ձե-
ռին կը նկարէ : Զկայ անդ Փարիզեան կամ ուրիշ քաղա-
քաց ժխորն եւ լուսութեան ու հանդարտութեան թագաւո-
րութիւնն է անդ . կամ սալայատակաց վրայ պիտի քայլես,
կամ կամուրջէ պիտի անցնիս, կամ նտւակով պիտի շրջա-
գայիս : Եթէ առաւօտ է, այն պահուն՝ երբ աստ խանութ-
ները կը բացուին, անցորդք զիրար կտրելով կ'անցնին,
կառքերն կը գլորին, ձիերն կը տրոփեն, անդ թանձրախիտ
մշուշն կը պատէ շակունան (laguna ծովալճակ) եւ սիւքն
առաւօտեան հազիւ կը ճեղքէ ջուրը : Եւ ահա' տակաւ տա-

(1) Վենետիկոյ հասարակագետութեան նախագահին Տօժ (doge, տօճէ) կ'ը
սէին :

կաւ ծագելով արեգակն՝ կը փարասի մշուշն եւ կօնչօշ(1) մ' է
որ կը յառաջանայ յամրաքայլ՝ հնչեցնելով Քանալ Կրան-
ժի (Canal Grande) վրայ իւր աւանդական պարբարողան
(barcarola) (2), զոր կը կազմեն թասոսյի հրաշալի տողերն:

Ի բնէ բարի՝ ինքնօրինակ, հանճարեղ, իւր բարբառին
պէս քաղցր եւ նա՛ մանաւանդ զուարթ եւ կատակասէր է
վենետիկցին. քանզի Վենետիկն է որ ծնունդ տուած է՝
իտալիոյ Մօլիէր՝ Կոլտոնիի. բայց այսու հանդերձ տզատ
եւ սէգ է Վենետիկցին, քանզի լու գիտէ իւր պատմու-
թիւնը, եւ Տանոտօլցի՝ Ծէնի, Պրակատինիի, Վէնիէրիի և լն,
անուններն կ'ելեքտրացնեն զինքը եւ սլիտի ելեքտրացնեն
յար եւ հանապազ:

Սակայն մարը մտնելու վրայ է արեւն եւ օդը քաղցր,
ծովի հանդարտ, արեւելքն կապոյտ, արեւմուտքն րոցե-
րանդ։ Զայներ, աղաղակներ, երգեր կը լսուին հեռուէն։

Այս այն վայրկեանն է ուր ամեն երեկոյ քաղցրաշունչ
հով մը ելնելով շակունային վրայ կենդանարար զովու-
թիւն մը կը սփուէ։ Համայն Վենետիկի կու գայ ժուռ գուլ
քարայատակաց եւ փիսացքէրքայի վրայ։ Թեւ թեւի կը
քայլեն ժողովրդեան աղջկունք, խոսելով եւ թողլով ծա-
ծանիլ իւրեանց մազերն եւ ձայներն. արդարեւ գեղեցիկ
են Վենետիկուհիք, նա՛ մանաւանդ իւրեանց նոխկին ար-
դուզարդն եւ կերպարանք։

Եւ երեկոյեան զանդակներն կը հնչեն, վասնզի ի Վե-
նետիկ եկեղեցեաց զանդակներն միշտ կը հնչեն, միշտ իւր-
եանց հեշտալուր հնչուններ կը խառնուին ծովուն քաղցր
ձայնին. եւ ապաքին աշխարհիս մէջ չկայ մի ա՛յլ քաղաք,
ձէնովայէ զատ, որ ունենայ այդքան եկեղեցիք, — գե-
ղեցիկ եւ փայլուն ապացոյց ո՛չ միայն բարեպաշտութեան՝
այլ նաեւ ճոխութեան եւ փարթամութեան եւ միանդա-
մայն մեծ ճարտարպետութեան — . միայն սրբոյն Մարկոսի
հոյակապ եւ փառաւոր եկեղեցին բաւէ անմահացնելու
զվենետիկ։

Սակայն բնութեան եւ արուեստին այսքան հրաշակերտ-

(1) Gondola, Վենետիկին նաւակ։

(2) Նաւերգ Վենետիկին։

Ներու մէջ այն որ աւելի յիշատակութեան արժանի է , Քաղջի Տեղի Արմենի (Calle degli Armeni) ⁽¹⁾ փողոցին մէջ ժջ . Դարու մեր գաղթական ապդակցաց մի նշխարքն՝ Ս . Խաչ անուն Եկեղեցին է , որ բոլորովին արեւելքան ոճով եւ ճաշկով շինուած է : Բազմահմտան Ավիշան վարդապետ Ժողոված շատ յարգի աւանդութիւններ ունի այս ուռրը յարկիս վրայ՝ որ երեւմն հրոյ ճարակ լինելով առաջինէն աւելի փառաւոր կերպիւ շինուած է յետոյ , եւ ուր , մեծ ճարտարագիտութեան մը հետ պակաս չեն գեղեցիկ եւ դոյզնագիւտ վերտառութիւնք եւ տապանագիրք :

Նաեւ ի Վենետիկի է որ մի սիրալիր ընդունելութեան եւ վեհանձն օժանդակութեան շնորհիւ Եւղոկիացի Արգարն , Տէրզնցի Յովհաննէս երեցն տպագրելով եւ առաջին անդամն ընլալով ի լոյս ընծայեցին իւրեանց կրկին Սայմոնարաններն . նոյնպէս Յովհաննէս Սնկիւրացին Շնորհաւոյ Յիսուս Արյի քերթուածք : Այսակէս ալ նախ ի Վենետիկի է որ տպագրուեցաւ Աւետարան , Ժամագիրք , եւ այլն . եւ Համազառողեան Թագէս երեցն էր որ Ճաշոց գրաց գեղեցիկ եւ բազմածախ տպագրութիւնն ըրաւ , եւ Հօձոյ Նահատեան իւր Պարզաբանուրիւն Սաղմնաց անուն գրքին :

Եւ ահա՝ ասոնցմէ ետքն է որ կու գայ ի Վենետիկի Միկրոպահայրն , որ արժանանալով մի մեծ կարեկցութեան կը հիմնէ՝ ընդ հովանեաւ Օսմաննեան հզօր դրօշին՝ յալեծածան կզգեկի Սրբոյն Պազարու իւր վանքն , մշակարան ազգոյին գորութեան եւ աստուածպաշտութեան :

Արդարեւ քանիօն երախտապարտ եմք գշխոյի քաղաքոց Վենետիկոյ ուր հայ պատանին մի քանի լեզուներու ուսումէն եւ ընդհանուր կրթութենէ մի զատ կ'ուստնի քաղցրահնչիւն բարբառն սիի , որոյ ուզիլ ընթերցումն կը հիացնէ , կը յափշտակէ , կը դիւթէ զմարդ Որիէսսի քնարին պէս :

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՈՒՆՉԵԱՆ

(1) Հայոց փողոց ըսել է :



ԳԻՏԱԿԱՆ

— * —

ԳԱՐԵԶՈՒՄ ԽՄՈՂՆԵՐՈՒ ԱԶԴԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Տօքթէօր Շուլց շատ մը փորձեր ընելէն յետոյ կը հաստատէ թէ ո՛ եւ է ապակեայ ամանի մէջ հինգ վայրկենի չափ մնացած գարեջուրն, նաև ցուրտ եւ մթին տեղ ալ պահուած բլլալով, իւր համը եւ իւր հոտը կը փոխէ: Այս բանս կը վերագրէ նա գարեջրոյ մէջ ապակւոյ թեթեւապէս լուծականութեան: Ըստ իւր փորձերուն, մի հարիւրամեզք խորտարդ գարեջուր կը լուծէ, հինգ վայրկենի մէջ, ապակւոյ՝ յորում գրուած է գարեջուրն՝ հազարերսրդակրամի վեցէն մինչեւ 26 տասն-միլիոներորդ մասնը: Ամեն ապակեզինաց գործարաններու մէջ կապար կը գործածուի ապակեգործութեան աշխատանքը աւելի դիւրացնելու համար: Եւ գործածուած նմայշներու մէջ կապարը այնպիսի համեմատութեամբ կը մասնէ որ լուծեալ նիւթոյ քանակութիւնն ապարտի պարունակել կապարի թթուածնատի (oxyde de plomb) 0,48 հազար-միլիոներորդ մասնը: Այս կերպով՝ լուծեալ ապակւոյ փոքր քանակութիւնն պիտի վնասէ գարեջրոյ համին, եւ խառնեալ կապարն ալ պիտի թունառորէ: Առողջարանից ուշադրութեան կը թողումք գանել այն արտագրիչը՝ որով բազմապատկելու է վերոյիշեալ թիւերը որպէս զի գործածութիւնը վտանգաւոր չըլւայ:

Պ. Շուլց խորհուրդ կու տայ որ գարեջուրը պահելու համար ապակեղին ամաններ գործածելին ետ կենալու է, եւ թէ ոսկեգրուագ արժաթեայ ամաններ մի միայն գործածելու է, կամ բաւական ունեւոր չեզովն, բուազօծեալ աւազաքարէ ամաններ եւեթ:

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԱՌՋԵՐՆ ԲԱՌԱԳԻՐՔ

ՀԱՅԵՐԵՆ ԼԱՑԻՆԵՐԵՆ

Ի ՊԵՏՍ ԴՎՐՈՑԱՑ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ

Տ. ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ՄԻՍՔՃԵԱՆ

Աւուցիչ Հայերէն լեզուի յնւրբանեան Դպրոցի եւ
ի Հռովմէական Կղերանցի

Ի ՀՈՌՎՄ ի բազմագեղուեան Տպարանի Ս. Ժողովոյ Տարածման Հաւատոյ

Այս դասագիրք՝ ինչպէս իւր տիտղոսէն կ'երեւի՝ առանձինն յօրինեալ
է եկեղեցական դպրոցաց համար, յորւ մինչեւ ցարդ կը պակսէր այսպիսի
օգաւան մատեան մը, Ամեն. Պետք. Հպեւոր Տէրը սոյն երկասիրութիւնը
բարեհանած է դրուատելու հետեւալ խօսերով. «Ե Բառազիրսկ ո՛չ միայն
հետաքշին հայերէն լեզուին բնիշր բառ ից եւ ասցուածոց նոխուրին,
բայլալի մատեան բաց ուկելէն դպրու մերայ, այլ եւ ուրիշ բազմարիւ
անուանն միշին զարու ների անուանինեւէն զրծածուած իրենց յառուկ հանա-
կուրեամբ»: — Իսկ Մրիմ. Պեր. Յովետիք Վ. Ֆերանիեան, Խպիսկոսոս Տիգ-
րանակերտի, այսպէս կը գրէ իւր համակին մէջ. «Այդպիսի Բառարան այդ-
բան նոխուրեամբ բառից եւ ասցուածոց չէ ցարդ ի լոյս բնծայեալ» եւ
կ'աւելցրնէ, թէ «Անձ սատար բնծայտ տօսկերտաց, որք զլատին բարբառ ու-
սանիցին», Այս կրկին մեծարոյ նաևակինեւն իրենց ամբողջութեամբը դր-
ուած են ի զլուկ յիշեալ բառազրոց. ուր իւր կայ փոքրիկ Քերականու-
թիւն մը հայերէն լեզուի, հանդերձ համադրական տախտակօֆ կանոնաւոր
եւ անկանոն բայլից, եւ նամառօս քերականական ծանօթութիւնն:

Աւելոյիւեալ Գրիմ զինն է 15 Ֆրանֆ, եւ կը վաճառուի Ս. Ժողովոյ Տա-
րածման Հաւատոյ բազմագեղուեան գրասունի:

Պատկեր տասնեւնինգ օր մի անգամ կը հրատարակուի :

Բաժանորդագրութեան տարեկան գիմն է կ. Պօլոյ համար 40 դահեկան , խոկ զաւառաց եւ օսար երկիրներու համար 50 դահեկան , բդրատարի ծախքը ի միասին հաշուելով :

Իւրամանչիւր թիւ 2 դահեկան է :

Պատկերի խմբագրատունն է ի Բերա , Եկեղի փողոց , Թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ բերքին վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :